

Երբ արձակէր զահեղագոչ ձայն քաջաբաց բերանէն ,  
Հաւք ահաբեկ թօթ ափէին յիւրաքանչիւր դարանէն ,  
Ինտառք բոլոր դըղըրդէին , գազանաց մեծ էր խուճապ ,  
Քարանձաւաց խոռոչք տային շուրջ արձագանգս փոխարէն :  
Մասիս , Կոպկահ ականջաբաց թօրդոմայնոյն դիտող կան ,  
Երբ նա դոփիէ , գընայ վարէ զահագին քայլս դիւցական ,  
Արոտընդոստ գոռալով հիռ գայ ի սահման թօրդոմին .  
Ենց ի Կաւկաս , ի Քարթէլ , ի Պէկք , ի Ուան , յԵղեր Մովական .  
Կայծակնացայտ ահա գընայ մօտ ծովակէն Շրզնունեաց ,  
Երինք եւ գետք տեղի ետուն , հաս նա Պոնտեան սեաւ ալեաց .  
Հենք ասպատակք խուճապեցին ի լուղ նաւացըն սրբնթաց  
Եւ ի ծովուն մըտին ի խորս խուսել ըշտապ յԵղերաց :  
Բուռըն ձըգէ սակայն վիթխար ապառաժից սեպ բըլըոց  
Եւ ի ծովուն սրփուէ գոռումն ահագնագոչ ձայն ընծուց .  
Փըլուզանին վէմք լեառնանման տեղ տան բազկացն վերամբարձ  
Եւ ի շարժել ողին Ճըկան վէմք թըռանին դէմ ամպոց :  
Հոսին յանկարծ ի սեաւն ի ծով բուռնընկէց ,  
Եւ ալեսաստ անդ խոռվին վիհք ջըրահէրձ .  
Գալարին գլեն լերինք ալեացն ըզմիմեամբք ,  
Կաւակք հինից շուարեալ փակին ջուրբ անզերծ :

Մըրմըրագին դառնայ հանգչիլ խոժոռ հըսկայն հայկային ,  
Կ կող լերանցն ասլառաժից ընկողմանի դառնագին ,  
Կ առ մանրիկ անդ ի սփափանս սազապաձեմ հեշտ ժամուց՝  
Ո ընդամբք փորէ արծուիս գոռող ի շերտ քարանցն որձային :

Համագունակ ծառաստանին , սարք ալեւոր եւ խոռոչ ,  
Հովիտ եւ ձոր , ջոկք գազանաց եւ սկայից սիրտ ի հոգւոջ  
Դառան գոչեն միաբերան ի սիշ յակձիռ զարհուրեալք .  
Սա է Հայոց սէգըն հըսկայն իշխան Ինգեղ տանըն ՏՈՐ.Բ.:


### ՀՐԱՀԱՏ ԲՈՐՉՈՒԽԻՆԻ

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Պատիյլ ամրոցը :

Գաղղիոյ պատմութեան մէջ յիշուած տերութեան բանտերուն ամենէն երեւլին է Պասդիյլ սմբոցը , որ թէպէտ երկար ատենէ ՚ի վեր հիմնայատակ կործանուած է , բայց իր յիշատակն անուանը հետ միատեղ անմոռանալի է . անոր համար պատշաճ կը սեպենք հոս համառօտ տեղեկութիւն մը տալ բանասէր ընթերցողաց այս ամրոցիս վրայօք :

Պասդիյլ առջի հիմք Կարողոս ե ձգեց 1369 տարուցն . որովհետեւ իր թագաւորութեան սկիզբները Լնդղիացիք Գաղղիա մտած ըլլալնուն՝ շատ վախ կար որ ըլլայ թէ մայրաքաղաքին ալ տիրեն , անոր համար թագաւորը մտածեց որ Բարիզու պատուարները երկնցընել տայ , որպէս զի արուարձան ներն ալ ամբութեանց մէջ ըլլան : Բայց այս հիմնարկութեամբը մեծ շէնք մը ջինեցին . վասն զի՞ի սկզբան լլ. Լնդոնի դրան երկու կողմը պարզ մէյմէկ աշտարակ կանգնեցին : Ա երջէն քանի մը տարի ետքը այս երկուքին վրայ ուրիշ



### Պատիլ ամրոցը :

Երկուք մ'ալ աւելցուցին . իսկ Լարոլս Զեն իշխանութեանը ժամանակ 1383 տարւոյն ուրիշ չորս աշտարակներ ալ կանգնելով՝ աւելի մեծցաւ . ուստի նոյն ժամանակն այս ութը աշտարակները , որ իրարու զուգահեռագիծ շինուած էին , պատերով մէկմէկու միացուցին . և բոլոր այդ շէնքին ծայրերը ակուաներով կը վերջանային :

Ի՞այց Պատիլին որ այսպէս 'ի սկըզբան քաղաքին պաշտպանութեանը համար կանգնուեցաւ , տէրութիւնը վերջէն ուրիշ բանի ծառայեցուց զանիկայ , և տերութեան բանտ եղաւ : Ի՞սոր նեղքին կողմը երկու մեծամեծ երկայն սրահներ կային . պատերը հիմնան մօտ 12 ոտք թանձրութիւն ունէին , բայց հետ զհետէ բարձրանալով կը նեղ նային և ծայրը մինչեւ 6 ոտք լայնութեան կը համանէին . ամրոցին մուտքը

կրկին կաղնիէ դռներով ամրացած էր , և այս դռներուն թանձրութիւնը 3 բթաշափ կար : Ի՞անտարկեալները աշտարակներուն մէջը կը փակուէին , որոնք չորս յարկ բաժնուած էին , և իւրաքանչիւր յարկը առանձին բանտ էր . ասոնց մէջ պարուրածե սանդիխով մը կ'երթըցուէր , որ ինչուան ստորերկրեայ բանտերը կ'իջնար . այս յետինները աւելի թշուառ բանտեր էին . այնպէս ցած ըլլալով՝ խոնաւ ու օդերնին ալ ապականած էր : Ո՞իջին յարկերուն սենեակները գրեթէ ամէննալ ութանկիւնի էին , և լոյսը իրեք կարգ վանդակապատ լուսամուտներէ ներս կը մտնէր : Ի՞աց 'ի ստորերկրեայ բանտերէն՝ մէկալ գրեթէ ամէն խուցերը կրակալաններ ունէին , որոնք երկաթ վանդակով պատած էին : — Իսկ Պատիլի խրամը ամրոցին շինութենէն շատ վերջը փո-

բուեցաւ , այսինքն 1634 տարւոյն . լսնութիւնն էր 36 մեղք , իսկ խորութիւնը 7 . և այդ խրամին դիմացի եզերքն ալ 11 մեղք բարձրութեամբ պատ մը շինեցին , որով բաւական անառիկ եղաւ : Այս ուզենային ներս դուրս ելել՝ կամուրջ կը ձգուէր , և անցնելէն վերջը դարձեալ մէկէն կը վերցուէր . բայց այդ խրամին մէջ սաստիկ անձրևներու ու Աեն գետին աճելու ժամանակները միայն ջուր կ'ըլլար :

Այս աշեղ բանտս շատ զգուշութք կը պահպանուէր , ու ասոր հոգը յանձնուած էր կառավարի մը , որն որ տէղադահ թագաւորին կ'ըսուէր , և իր ձեռքին տակը խումբ մը զինուար ունէր . ասոնց մէ զատ՝ կային հոն բժիշկ մը , վիրաբոյժ մը , քահանայ մը , չորս բանտապան , և այն : Խագաւորը բանտարկեաներուն ծախսքին համար՝ իւրաքանչիւրին աստիճանին համեմատ օրական ուոճիկ կապած էր . թէ որ բանտարկեալը արքայազուն ըլլար , 50 լիրա կը տրուէր . իսկ մարածախտին՝ 36 լիրա . ընդհանուր տեղակալ զօրապետին՝ 24 լիրա . ազնուականին կամ խորհրդարանի անդամին՝ 15 . դատաւորին կամ քահանային՝ 10 , և կարգաւորեալ քաղաքացւոյ մը՝ 5 լիրա : Աւ այս այլ և այլ չափով ուոճիկները բաւական կ'ըլլային բանտարկելոց պիտոյքը լեցընելու համար . որովհետեւ այնպիսի անձինքներ կը խաւրէին այն բանտը , որոնցմէ վախ մը կրնային ունենալ . ուստի ոչ այն չափ պատժելու համար , որչափ աւելի կ'ուզէին աշխարհքէ հեռացընել այնպիսիները , և այն պատճառաւ այնչափ արտաքին նեղութիւն չէր տրուէր անոնց : Աւ միայն քաղաքական յանցաւրները կ'երթային հոն . անոր համար աւելի երեւելի և մեծ մարդիկ կը փակուէին Պասդիյլի մէջ՝ քան թէ հասարակ ժողովուրդը , ինչպէս Տիտրոյ , Աղջէր , Վարմանդէլ հոս գացեր են . դարձեալ հոս բանտուած է Արմանեագ իշխանը , մարածախտ ու ծովակալ Պիրոն դուքսը , Ֆուքէ պաշտօնատարը , և ուրիշ շատ երեւելի անձինք .

բայց երբեմն ալ ինչուան պղտիկ բաներու համար կը դրուէին այս ամրոցը :

Երբոր մարդ մը այս բանտն երթաւր դատապարտուէր , թագաւորէն հըրովարտակ կ'ելլէր . այս հըրովարտակը՝ ի գործ զնող պաշտօնեայն հետը զինուոր առած՝ առտուանց կանուխ դատապարտուածին դուռը կ'երթար ու հրաման կու տար թագաւորին անուամբը որ բանան . խիստ քննութիւն կ'ընէր անոր բնակութեան յարկին մէջ , բոլոր գզրոցները բանալ կու տար , թղթերը լաւ մը կը քննէր և որոնք որ իրեն կասկածելի կ'երևնային՝ կը կնքէր ու ոստիկանութեան կը խաւրէր . հարցմունքներ կ'ընէր յանցաւորին՝ իմանալու համար թէ արդեօք ինքը նոյն անձն էր . ետքը կառք կը խոթէին , և մինչեւ որ Պասդիյլի շարժական կամուրջը չանցնէին՝ բնաւ թող չէին տար որ վար իջնայ : Հոն կը տանէին զինքը խուց մը , որ սրահ խորհրդոյ կ'ըսուէր . և հոս ալ զարձեալ առջինին նման հարցմունքներ ընելէն ետքը՝ կը հրամայէին անոր որ ծոցերը պարպէ , ու որ և իցեւ բան թէ քսակ , թէ ստակ , և թէ գոհար եղեր է տփի մը մէջ դնելով բանտարկելցն զիմաց կը կնքէին , ու իրեն ազատութեան օրը դարձեալ կը չնորհէին զանոնք : Այս արարողութիւններէս վերջը բանտապաններու ձեռքը կը յանձնուէր , որոնք կը տանէին զինքը խուց մը կը դնէին ու վրան իրեք դուռ կը կղպէին : Իանտէն ազատելու որ ըլլար , երգմունք ընել կու տային իրեն՝ որ ամենսեին բան մը ըսէ բանտարգելութեանը վրայօք . և իրաւ որ այս երգմունքը միշտ լաւ կը պահուէր , որովհետեւ Պասդիյլի վախը իւրաքանչիւրին ացքին առջեւը կ'ըլլար : — Ինչուան հիմա ըսածներնէս բաւական կը տեսնուի որ այս բանտը ըստ ինքեան այնչափ խիստ չէր՝ ինչպէս ուրիշ բանտերը . իր մեծագոյն թշուառութիւնը այն էր՝ որ դատաստանի չէր ելլեր , ազատութիւն չունէր , և դարձեալ ամենեւին չէր դիտեր որ քանի տարի հոնտեղ պիտի կենայ :

Հատ կարգէ դուրս պատմութիւններ կան Պասդիյլ վրայ . բայց ասոնց մէջ ամենէն նշանաւորը՝ Երէւէ դիմակառած ըստած մարդունն է : Այսիկայ տերութեան դէմ յանցաւոր մըն էր , զորն որ մէկու մըն ալ չէին ցուցըներ . նոյն իսկ բժիշկին ալ դիմացը սև թաւիչէ դիմակով կու գար , որ պողպատէ շրջանակով մը երեսին յարմարցուցած էր : Այս մարդը 1703 տարւոյն նոյեմբերի 19<sup>ին</sup> մեռաւ հոն բանտին մէջ , ու իր վրայ եղած դատաստանական գրուածքները կը վկայէն որ բոլոր իր զգեստները կրակի տուին , վախնալով որ ըլլայ թէ որ և իցէ պղտիկ նշանով մը յայտնուի : Ուստի այսպէս անյայտ պահենուն պատճառաւ ստուգիւ չիմացուեցաւ այն ատեն ինչ մարդ ըլլալը , բայց ամենքն ալ կը մակաբերէին թէ մեծ մարդ մը պիտի ըլլայ . իսկ այսօրուան օրս գրեթէ անտարակոյս է որ այս երկըթէ դիմակով մարդը կարողու Գլանդուայի գքսին առաջին պաշտօնեայն Վադդիոլի կոմսն էր , որովհետեւ ասոր ստուգութիւնը տերութեան արտաքին գործոց ծածուկ դիւաններուն մէջէն հանուեցաւ : Այս պաշտօնեայն ստըկով կաշառուած՝ Պաղցիոյ դէմ Վազալէ բերդաքաղաքին վիճին մէջ խարդախութիւն ըրած էր : Ուղղովիկոս ԺԴ այսպիսի նախատինք մը քաշելով՝ վրէտը հանել . ուստի վարպետութեամբ Պաղցիոյ մէջ ձգեց այս խտալացին , և հրաման տուաւ որ զինքը մինչև ՚ի մահ Պասդիյլ ստորերկեայ բանտերուն մէջ փակեն : Այց որովհետեւ այս բռնութիւն մարդկային իրաւանց դէմէր , մանաւանդ բանտուածը տերութեան պաշտօնեայ ալ ըլլալով՝ կրնար ասկից մեծ պատերազմի դուռ բացուիլ , այն պատճառաւ կը ջանային զինքը ամենայն կերպով ծածուկ պահէլ :

Պասդիյլ ամրոցը իրեք անգամ պաշարուած ու առնուած է . մէյ մը 1418<sup>ին</sup> Ռուբինեանցմէ . Երկրորդ անգամ 1594<sup>ին</sup> Հենրիկոս Դէն : Ու երջապէս 1789 տարւոյն յուլիսի 14<sup>ին</sup> Պարիզու ժողովրդէն առնուեցաւ . Տըլմնէ իշխա-

նը , որ նոյն ատենը անոր կառավարն էր , բռնեցին ու բոլոր Պարիզու մէջ պտտցուցին , տանջեցին և ետքն ալ գլխատեցին : Բանտերուն դուները ջախջախիւցին . բայց մէջը եօթը բանտարկեալ միայն գտան , զորոնք յաղթանակաւ բոլոր քաղաքին մէջ քալցուցին : Հատ ատեն չանցաւ բոլորովին կործանեցին այս բանտը , որուն քարերովը Այս գետին վրայ Վիաբանութեան կամուրջը շինեցին : Այց Պասդիյլի այս վերջին առման պատմութիւնը տեղն ՚ի տեղը աղուոր կը ստորագրէ Ծափէր երևելի կենդանի պատմիչը , զորն որ պատշաճ կը սեպենք հոս գնելու՝ միանգամայն իբրև մատենագրութեան ընտիր հատուած մը :

“ Հերեքտասաներորդի աւուր ամսեանն յուլիսի ՚ի գիշերային պահուընթացեալ էր ժողովրդեան ՚ի Պատգիյլ : Հնչեցին ձայնք հրազինուց . և զրգութեան իմն լսելի լիներ բարբառ թէ “ Հապա ’ի Պատգիյլ ” : Հօրագրաց անտի ոմանք իղձ իմն ընդ կործանումն նորա ցուցանէին , և բազմաց իսկ ՚ի սոյն միտսյածէին խորհուրդք . ՚ի խընդիր զինուց էր միշտ ժողովուրդն . և բան ընթանայր՝ եթէ յանկելանոցի անդապիկար զինուորացն ՚ի պահեստի կայցէ մթեր զինուց : Հասին անզը վաղվազակի . այլ Սոմնորէօյլ , որ պահապան էր ամրոցին , արգել խուժանին մոտանել ՚ի ներքս , և ասէր իսկ եթէ արքունի հրամանաց պէտք իցեն առ այդ : Ու ինչ ոչ կամէր լսել ամբոխն . հապագրոհ ետուն ՚ի ներքս , բարձին զթընդանօթմն և բազմութիւն մեծ հրազինուց : Ու նմին ժամանակի ամբոխ մեծ մարդկան պաշարեալ էր զՊատգիյլ . այլ զի թնդանօթ դղեկին ՚ի քաղաքանդը ուղղեալ հայէր , հարկ էր զառաջս առնուլ զի մի ՚ի քաղաք անզը կարիցէ նա տեղալ : Հառաջ մատեաւ մի ոմն պատգամաւոր ՚ի ժողովրդենէ անտի , և ինդրեաց մոտանել ՚ի ներքս , և հրաման եղեւ նմա : Կնդ նորա ականատես լեալ ՚ի վերայ եհաս՝ եթէ երեսուն

և երկու զուիցերացիք գտանէին անդանոր և ութնուն և երկուք ումնաք ապիկար զինուորք : Իսան եղ ընդ զօրականին եթէ չեւ ամբոխին յարձակեալ ընդդէմ՝ մի նոքա 'ի հուր ընթացին : Աւ մինչ նոքա յայսմէին , տեսեալ ժողովը դեանն եթէ տակաւին չերեւցաւ հրեշտակն՝ սկսան գրգռել . մինչեւ հարկ լինէր նմա ցուցանել զանձն առ 'ի ցածուցանել զամբոխն : Հուսկ ուրեմն դարձ արար նա 'ի մետասաներորդ ժամու առաւօտուն : Ըեւ անցեալ կէս ժամու և ահա եհաս անդր և այլ գունդ 'ի զէն և 'ի զարդ վառեալ , զաղաղակ բարձեալ եթէ „ Օ Պասդիյլ խնդրեմք „ : Պահակապանք նշան տային մի ևս այլ յառաջել . այլ նոքա յամառեալ պընդէին : Դիմեցին անվեհեր արք երկու 'ի վերայ տանեացն , ընդ որով կայր գունդն պահանորդաց , և տապարահար խորտակեալ զշղթայս կամրջին՝ հոսեցին 'ի վայր : Դիմեաց անդր ամբոխն և ընթացաւ 'ի միւս այլ կամուրջ անցանել և զնովաւ : Յայնմ պահու հուր թօթափէին պահապանք . և ահայետու ընկըր կէր ժողովուրդն՝ հրազէնս արձակելով . և այսպէս ժամանակս ինչ չգէր գործ մարտին : Խակ Ինտրողացն ժողով համախմբեալ 'ի ժողովարան քաղաքին՝ լսէին զշառաչ զինուցն զի ևս քան զևս յուզէր . հրեշտակս երկու մի զհետ միոյ առաքէին , հրաման տուեալ զօրագլխին թոյլ տալ մտանել յամրոցն ջոկատու միոյ բարիզեան զօրաց . իբրու զի այնուհետեւ քաղաքացւոցն անկանէր զինուորական պահպանութիւն քաղաքին : Հասին հրեշտակքն երկոքին միմեանց զինի , այլ յանհնարս մուանէին լսելի առնել զձայն իւրեանց առ ժողովուրդն խորվայոյզ : Ի դոփիւն թմբէին և ընդդրոշուն յօդս ամբառնալ՝ առ վայր մի դադարեցաւ հուրն : Յառաջ անցին հըրեշտակք , պահակապանք ունկն մատուցանէին . համայն և այնպէս յանհարից իմն եր լսել զոր ասէին : Յանկարծ իմն չգիտեմ ուստի՝ յարձակեցան հրացանք . դաւ համարեցաւ զայն ժողովուրդն , և զիմեաց 'ի հուր դատել զդղեակն . սկը-

տաւ ապա յայնժամ ումբաձիգ տեղալ 'ի նոսա գունդն պահապանաց : Հասին անդր անօթովիք պատերազմի զօրականն դաղղիացի , և այնուհետեւ սկիզբն լինէր մարտին : Յայսմ պահու 'ի ձեռս անկեալ տոմն իմն , զոր Պարսն տը Պահարվալ առաքեր առ Տըլոնէ , հրամանատար Պասդիյլեայ , ընթերցեալ լինէր 'ի ժողովարանի անդ քաղաքին : Քաջալերս տայր 'ի սմին Պահարվալ առ Տըլոնէ ժուժալ այլ ևս , խոստացեալ վաղ հասանել նմա 'ի զօրավիգն . և արդարու իսկ ընդ երեկոյանալ աւուրն խորհուրդը արքունեացն հաստատեալ էին 'ի վլուխ ելանել : Ի՞լլ Տըլոնէ անոք և անօգնական՝ տեսեալ զժողովը դեանն հաստատուն պնդութիւն , բուռն եհար 'ի պատրաստի կայր ընդ օդս 'ի վեր հանել զդղեակն : Ի՞նդդէմ կացին նմա պահակապանք , և ստիպէին անձնատուր լինել : Տուան նշանք և արկաւ կամուրջ : Ո՞ատուցեալ պաշարողաց՝ խոստանային չանցուցանել ինչ չարիս . այլ ամբոխն խուժեաց 'ի ներքս և լցան սրահք : Օ ուիցերացիք պատեհ դտեալ՝ ասլրեցուցանէին զանձինս . և զավիկարուն խընամք գաղղիացի զօրականին միայն՝ փըրկեցին 'ի վայրագութենէ ժողովը դեանն : Ի սմին ժամու յանդիման լինէր նոցաօրիորդ ոմն մատաղ և զողզոջուն . համարեցան թէ դուստր իցէ Տըլոնեայ . խեցին զնա և տանէին հուրք դատել . այլ անդէն զօրական ոմն առաքինի յափրշտակեալ զայն 'ի մոլեզին ձեռացն կացուցանէր յակաստանի , և ինքն դարձեալ խառնէր 'ի նոսա :

Հինգ և կէս ժամ էր աւուրն . և Ի՞նտրողացն ժողով 'ի մեծի անձկութեն տագնապէր , և ահա լսելի եղե խուլ մոնշիւն , որ գայր և զօրանայր : Աւ ահա ամբոխ մարդկան յաղթութիւն 'ի բերան լնոյր զգաւիթն : Ի՞նդ ածաւ յաղթանակաւ ոմն 'ի գնդէ գաղղիացի զօրականին վիրալից , սարդենեաւ պտակեալ : Կարգադրութիւն և փականք Պասդիյլեայ անցուցեալ 'ի ծագ սլաքի . և մի ոմն յամբոխէն արինաշաղախ ձե-

ուամբ՝ ՚ի վեր ամբաւնայր զՃարմանդ պարանոցին Տըլոնեայ , զոր այն ինչ գլխատեալ էին : (Օ օրականք երկու ՚ի գաղղիացի գնդէն ՚ յալ և ՚ հիւլէն ցյետին շունչ նորա սկաշտպանեցին նմա : (Օ ենան և այլ ևս պատարագք , [թէ պէտ և դիւցազնական իմն առաքինութիւնն ոմանց ոմանց ՚ի զօրականէն իմնդրեալ էր ազատել զնոսա ՚ի մոլեգնութենէ ժողովրդեանն , :

## ՀՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Արեգ կամ Հեղիուպոյիս քաղաքին առերակերր :

Մտորին ՚ յգիպտոսի մէջ՝ ՚ յիլոսի արևելեան դին շատ հին ժամանակներէ ՚ի վեր հոյակապ քաղաք մը կանգնուած էր , որուն ամէն ազգ Արեգակն քաղաք կ'ըսէին , ՚ յգիպտացիք ու ՚ յըրայեցիք Օն կոչելով , որ ՚ յգիպտացւոց լեզուով արե կը նշանակէ . Քոյնք ՚ լիտո-՛ռլի , այսինքն ՚ ելիուպոլիս , որ արևու քաղաք ըսել է . մեր ՚ յարդմանիցք ալ Մուրք ՚ յրոց թարգմանութեանը մէջ Արեգ քաղաք կ'անուանեն : ՚ յո քաղաքը հին հեթանոսութեան ատեն ՚ յգիպտոսի պէս բարգաւած ու վսեմախոհ աշխարհքի մը մեծագործութիւնն ու գիտութիւնը անուանի ընողներէն մէկն էր , որ օտարաց պատկառել կուտար եգիպտացի անունէն . բայց անթիւ տարիներ իբրև օրերու պէս վրայէն անցնելով՝ այնչափ մերկացուցին զինքը ու կործանեցին բոլոր իր ժոխութիւնները , որ այսօրուան օրս իր ՚ նութիւններէն հազիւ թէ մէկ քանի մը նացորդներ թողուցեր է , որոնց աւերակ անունը տալու է : ՚ ին երեւլի քաղաքի մը վրայ խօսիլը գիտնալով որ ախորժելի կրնայ անցնիլ մեր բանասէր ընթերցողներուն , ՚ ելիուպոլսի աւերակները կ'առնենք դիմացնիս :

՚ բաղաքին ըթապատը բաւական անարատ մնացած է . այս որմը , որ չեղած հաստ աղիւսով շնուռած է , այս-

օրուան օրս ալ տեղ տեղ 18-20 մեդր թանձրութիւն ու 4-5 բարձրութիւն ունի . բռնած տեղոյն երկայնութիւնն է գրեթէ 1400 մեդր ու լայնութիւնը 1000 մեդր : ՚ ըթապատին մէջ՝ ՚ ելիուպոլսի հին հողին մէկ մասը հիմա երկրագործութեան կը ծառայէ , ջըրանցքի մը ձեռքով ՚ յիլոսի ջրերէն ու ուգուելով . հոն ցորենի տկար ցօղունը այն հին կոթողներուն ու սիւներուն տեղ յաջորդեր է , որ իրենց ծանրութեամբը հեծել կու տային երկրին , և պէտուինը այն տեղերուն վրայ կը գնէ իր մէկ օրուան վրանը , ուր լայնատարած ճնշուապանծ պալատներ կը հանգչէին :

՚ բայց ամենեին հին շէնքերու տեղեաց հետք մը չկայ . միայն անոնց համար գործածուած քարերէն մնացորդներ քիչ մը կան , և ասոնցմէ շատը սովորական կրային քար են , մարմարին , կրանիտ , կոպճաքար , և այլն : ՚ յակայն խիստ ցաւալին այն է որ ՚ յրեգ քաղաքին մնացած աւերակներն ալ՝ ետքը գետնէն կիր հանելու համար աւրեր կործաներ են . ինչել չեն կորսուած այսպիսի ձեռքերէ . բայց անանկ տգետ ժողովուրդ մը չկրնար ճարտարապետութեան գեղեցկութիւններն ըմբռնել , որ գոնէ անոր հրաշալիքներուն խնայէ :

՚ յրեգ քաղաքին մէջ կոպիճ քարէ մեծ ու հսկայակերպ զանգուած մը կը տեսնես , որ բոլորչի ձեռով է , գոյնը կարմիրի կը զարնէ և վրան խորհրդատառեր կան . գիտուններէն ոմանք կ'ըսեն թէ ասիկայ ատենօք սփինքս մը եղած պիտի ըլլայ :

՚ բաղաքին մերձակայ գեղերուն մէջ շատ հին մնացորդներ կան , որ յայտնի կը տեսնուի թէ ՚ ելիուպոլսէն հոն փոխադրուած են . և այս քաղաքին վրայ ալ դարձնենք երեւլի ՚ նախօսներէն ոմանց ըսածը՝ թէ հին ատեն ՚ յորին ՚ յգիպտոսի քաղաքներէն , և թէ անոնց շէնքերուն աւելի ձոխ նիւթեր կը գործածուէին :